



Գ Ի Տ Ա Կ

Բ Ի Ւ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Ե Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Ը Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

19. 20. 21. Յ Ա Խ Ն Ի Ս Ի :

Ն Ե Մ Ց Ե Ս Տ Ա Ն .

Վ ե լ ն ա մ . 15 Մ ա յ ի ս :

Ֆ Բ Ա Ն Ս Ա .

Փ ա բ է ր . 29 Մ ա յ ի ս :

Պանըմեցան հոստեղը հինգ խօսքա-
զան՝ որոնք ծածուկ կըշինեն թըղ-
թեղէն ստակ, անոր համար կըվախցըմէր
որ թղթերուն դիմք շատ վար իջնի, բայց
չետ այնպէս:

(Օրտէ. կայուէր.)

18 ին:

Մասկովի ու Պատշի մեծ բանակը ամ-
սուս 13 ին կըկենար Պառուդձէն. աս բա-
նակը այնպէս ամուր ու ազէկ գիրքով կէ-
տերէ աս քաղքիս մէջ ու անոր շըլմնակ-
ները որ շատ յցս կուտայ թէ յաջող ու
փառաւորելք պիտօր ունենան թէ որ զար-
նըլիլու. ըլլաննէ նորէն Փրանսըզներուն
չետ:

(Գառնի. Քընու :)

Այսպուհին կառավարը Փրանսայուառաւառաւ
աս հետևել խապարները 19ին, 20ին, 21ին,
22ին: ու 23ին եղած պատերազմին վրայ:
Ավելքանգր Մասկովին կայսրը, ու Պը-
տուշի թագաւորը՝ որովհեաւ կորսընցու-
ցին Լուդմիլին մեծ պատերազմը երենց
Ճէնէռաներուն ըրած սփալմունքներուն
համար, աս պատճառաւս որոշեցին՝ որ նո-
րէն զարնըլին Փրանսըզներուն հետ Պառու-
դձէնին ու Հաքնքիրէն կոլմերը՝ ուրանել որ
ժողվեցին իրենց ամեն զօրուիները Վիս-
թօլայէն ու ուրիշ տեղերէն, և որշափ որ
արհեստնալ գործք կըրնար տեսնալ՝ ամ-
րացուց աս տեղերը այնպէս սաստիկ՝ որ
պատերազմը չեղած Մասկովիները միտքեր-
նին գրերէին՝ թէ այսպիսի ուժով անտա-
րակոյս իրենք վաստեկինպիտոր պատե-
րազմը:

Թաւ.

Թարանթօի Տուքան՝ որ կը բամայէր 11
երորդ ֆրանսըզի բանակի գունդին, ամ
սուս 15 ին ճամբայ ելաւ Պիստօսլէռ-
տայէն, ու հասաւ նոյն օրը իրեկվան գէմ
Պառուդէնէն թօփի մէնզիլմը հեռու . ա
սոր ետեէն հասաւ բոլոր ֆրանսըզին բա-
նակը :

Նաբոլէն կայսր ճամբայ ելաւ Տրէկ-
տայէն ամսուս 18ին, ու Հարթա անցուց
գիշէրը : Ամսուս 19ին առաւտեան սահա-
թը 10ին հասաւ Պառուդէնէն առջել .
բոլոր օրը պատաղած էր հոս տեղը իմա-
նալու Մոսկովիսերուն բանակին գիրքը ու
կարգը : Հաստեղս էին Պարքլաի թօլիի,
Լանժէրօն ու Սասս Մոսկովի Ճէնէռալ-
ներուն գունդէրը . նմանապէս Քէխաթ
Պոռչը Ճէնէռալին գունդնալ միացերէր
ասոնց հետ, և թիւը բոլոր բանակին կը-
հանէր 160 հազար հոգի :

Ամսուս 19 ին իրիկունը Մոսկովին բա-
նակը կարգաւորված էր աս հետեւ կեր-
պով . բանակին ձախ թեւը կոթրներէր ան-
լեռներուն վրայ՝ որ գոյզված էր շատ ան-
տառներով, ու ուղղահյաեաց Սրբէէ գե-
տին ընթացքին հետ, գրեթէ մէկ մըռն ճէ-
ուու Պառուդէնէն ուր տեղ էր բանակին
կեդրոնը . աս քալքին ջրս կողմէրը շատ
սպասնէներ ու ամրոցներ շինուին Մո-
կովիսերը՝ ամբացընելու ու ապահովընելու
համար բանակին կեդրոնը . աջ թեւը՝ կը կե-
նար ամրոցներուն քենարները ելած լիճն-
րուն եզերները՝ ուսկիցոր կը պաշտպա-
նէին Սրբէէ գետին բերանները . աս էր
առջի բանակին գիրքը :

Կանանըլէր յայանի Յ հազար կանգուն
հեռու գէպ'ի ետեի կողմը աս առջի գիր-
քին՝ որ շատ շինուածքներ ու գործողու-
թներ կը լարկու: ասով իմացվեցաւ թէ
երկրորդ բանակմբնալ կը կարդադրըլէր-
կոր հոն: աս ետեի բանակին ձախ թեւը՝
երկու հազար կանգուն ետե էր առջի բա-
նակին ձախ թեւէն, ու էր Հօքհքիրքէ
գէզին առջել . կեդրոնը բանակին կը կե-
նար Յ գէզի մէջ՝ որոնք ջրս կողմէն սպա-
սած էին ամրոցներով սպասնէներով, աջ
թեւնալ կը կենար անմիջապէս առջի բանա-
կին կեցած գրից ետել . Յ բանակին ճառ
կատալ մըռնուկէս հեռու էր ֆրանսը-
ներուն բանակին:

Ամսուս 19ին առաւտեան սահաթը Յին

ֆրանսըզին բանակին գիրքը էր աս հետեւ կերպով . աջ կողմը կոթրնած էր Սրբէէ գետին ձախ եղերքին լեռներուն, մէջ տե-
ղը աս բանակին ու Մոսկովի բանակին ձախ
թեւին՝ կար ձորմը պէտէմ: աս ֆրանսըզի
գունդին կը բամայէր Ուէջնիօի Տուքան:
Թարանթօի Տուքան կը կենար իրեն գուն-
դովը Պառուդէնին ու Տրէկտային ճամ-
բուն ութան: Արակուզայի Տուքան կը կե-
նար Պառուդէնին ձախ կողմը Նիէմէնար
հուդ գէղին առջեւ: Պէտքանասն Ճէնէ-
ռալ կը կենար Արակուզայի տուքային ձախ
կողմը . Մոսկովին Բրինժէռէն, Ճէնէռալ Լո-
ռիաթնը, Ճէնէռալ Ուէնիէռ կը կենային
Հօիկավէռուա՝ Պէտլին երթարու ճամբանն
մէջ . ասոնք էին ֆրանսըզի բանակին ձախ
թեւին ետեւը ու էին բանակին շարքէն պի-
չին գուրս:

Մոսկովիսէրը երբոր իմացան թէ մէկ մէնջ
ֆրանսըզի խումբը կը բանակիոր Հօիկավէռ-
տա՝ կասկածեցան ըլլայ թէ Նաբօլէնն
կայսրը միոքը դրած ըլլայ ուրիշ գիրք բըռ-
նելու իրեն բանակին աջ թեւը՝ փոխելու
համար պատերազմին գիրքը, ու այօ հա-
նելու Երենց շինած պատսէնները արիցնե-
րը . նաև կարծեցին թէ աս ֆրանսըզին
գունդը կը բազանայ 18 կամ 20 հազարէ՝
անոր համար շուտով առաւտուեան սահաթը
չըրսին որսէցին՝ որ աս ֆրանսըզի գուն-
դին գէմ երթայ Եօսոք Ճէնէռալը 12 հա-
զար Պառուզով, ու Պարքլաի ծօւլը Ճէ-
նէռալը 18 հազար մոսկովլով: Մոսկովի-
լը եկան կեցան Վլիւս գէլին առջեւ: իսկ
Պառուները բանակեցան Վէկսավիկին առջեւ:

Յա միջոցիս Պէտքանասն Ճէնէռալը ի-
տալական գունդով հասաւ Քէնէրքմառթ-
հա՝ ֆրանսըզներուն մէծ բանակին զատված
գունդերուն հալորդակցութիւն պահէլու
համար: Կէսօրը հասաւ Բէկիր ֆրանսըզին
Ճէնէռալը Մոսկովիսերուն առջեւ թիստ
գէշ կարգովմը . ամենեին մինայցաւ ու
ցցուշացաւ երեն քովի եղած մօտիկ մի-
տառներէն . կարգադրէց իրեն բանակին
խումբերը խիստ գէշ կերպով:

Սահաթը 4 ին կէսօրէն ետե Մոսկովիսէ-
րը Պառուները մէկէն վաղեցին ասոնց վր-
զարկին ցրուեցին աս ֆրանսըզին բանակը,
ու առին Քէնէրքմառթհա գէզը . աս զար-
նըլէլուն մէջ կորսնցուցին ֆրանսըզները
600 զինուոր, 2 թօփ, 3 մէնճ պարութէ
սիտուկ:

սատուկ . ասանցմէ զատ վիրաւորվեցաւ իւ տուլական գունդին երկդական Ճէնէռալ որուն անոնը էր Պալաթհիեն : Վայրի մօնթէն աս միջոցին հասաւ օդունթիմէկ քանի ձիաւորներով , ու զլուխ եղած առ իտալական գունդին , առաւ նորէն գեղը Մոսկովիներուն մեռքէն . ասոնք հոստեղը աս գործը ընելու ժամանակի Լուիսթօն ֆրանսը Ճէնէռալին . գունդնալ՝ որոնց գլաւաւորը էր Մոսկային բրինչերէն , ճամ բայ ելաւ Հօիսվէռտայէն խառնամինդու ընելու համար Մոսկովի բանակին դիրքը , ու համաւ Վէխտի , մոսաւ աս գունդսալ պատերազմի մէջ , ու պատերազմը երկու կողմանէալ սաստիպաս : Ճէնէռալ Եօնքին բանակը բոլորովին բանաց պիտոր եղէր՝ թէ որ ֆրանսը զորք անցնելու շրջային մէկ նեղ տեղէմ եաւնուն ինալու խօսւամիւ ընելու համար : Իրեք չչյրէկ պատերազմը ընելէն եաւ ֆրանսը զնէրը առ ին Վէխտի գեղը :

Ամսուս 20 ին առաւտուեան սահաթը 8 ին Նարօւէն կայսրը դնաց Պատուդէնին ետևի բարձր տեղէրը , ու կարգաւորեց իրեն բանակը նոր կարգովիը , կէսօրվան ասեն սկսաւ պատերազմը . 6 սահաթ սաստիկ մէկմէկ թօփուտէն ետեւ Քօմբան ֆրանսը Ճէնէռալը առաւ Մոսկովին Պաուդէնը . Պանէթ Ճէնէռալը առաւ կրակի զուուլ մէկ բարձր տեղմբնալ՝ որով դիւրութիւ Մոսկովի բանակին կեր որոնց գրաւեցին անկից ետեւ : Խրիկանս սահաթը 7 ին Մոսկովինը Պաուդները ետքաշլեցան մինչեւ իրենց երկրորդ կարգաւորված բանակը : Պէսթւանն ֆրանսը Ճէնէռալը անցաւ Սրբէք գեալ մէկ պլատիկ միւզէմը : Մոսկովինը ըստ գէմ կեցան ու չարգին ֆրանսը ան բարձր տեղէրը՝ ուսկից որ կըսպատակնէն իրենց բանակին աջ թէրը :

Ամսուս 20 ին իրիկլան սահաթը 8 ին Նարօւէն կայսրը մատաւ Պատուդէն . աս տեղացիները ընդունեցան զկայսրը ինչպէս որ պէտք էր ընդունինէ . աս օրըս որ կըսնայ ըսկիլ Պատերազմ Պատուդէնի էր մէկ առաջանաւէմ Պուրթէնի պատերազմին . վերի պատերած պատերազմին . համար Մոսկովինը ընած 300 ամրոցը , պատնէնները ու ուրիշ չնիքէրը բոլոր պարապ ելան :

Ամսուս 21 ին առաւտուեան սահաթը 5 ին կայսրը գնուց Պատուդէնին անդին եղած բարձր տեղէրը , հօստեղը՝ որ կըսպատապաշնէր Մոսկովի բանակին ձախ թէրը , կըրակ կընէրկոր Ռէէճճիջի Տուքային վայ , աս աղէկ գիրքերը որովհէտեւ Մոսկովին ձեռքնէր , անոր համար իրեն բանակին մենծ զօրունիալ հոս բերերէր , աս տեղէրը ձեռքնէն չիամար : Նարօւէն կայսրը գրամացեց Ռէէճճիջի ու Շարանթօթի Տուքանին մեռնէր Մոսկովին մուտքանի մուտքան ամ տեղին հետ , մինչեւ որ ինքը նորէն մէկ գիրքը փոխէ ու Մոսկովինը շփոթցընէ : Սահաթը 11 ին Արակուզայի Տուքան հեռացաւ աս տեղին հազար կանգունի չափ , ու հօնեակը Մոսկովինը ընմած ամրոցներուն առջանաւ առջեւը սկսաւ : Մօփունել զաննիք . ետէկ պահած հետևակ . ու ձիաւոր զօրքերը դիւրութիւն ելան աջ կողմէն ձախ կողմէն , առաջ երթաւոր հմիւր : Մոսկովինը շփոթեցան թէ որ կողմէն արդեօք պիտոր զարնըլի , վայ զի ֆրանսը ըներան զանապան շարժմանքը չէին իմացընէր աննօց՝ իրենց միաքը :

Այս ժամանակս Մոսկայի Բրինչերէն Քլեբսին ասաւէը խաճնախնդոցեց թջաւած մին կարգը ու անցաւ Սրբէք գետը փախ յընելով իրեն ասձել : Թջամիները մինչեւ Բրէլիդ գեղը : Սահաթը 10 ին Մոսկայի Բրինչերէն առաւ սու դեղնալ , բայց որովհէտեւ Մոսկովին ետէկ զորքը առաջ գացերէր պաշարելու համար բանակը , աս պատճառաւու զՄոսկայի Բրինչերէն վըսն տեցին բոլոր իրեն գունդովը , ու Բրէլիդ գեղը նորէն առին : Տալմացիային Տուգան սկսաւ երկնալ բանակին մէջ սահաթը մէկին կէսօրէն ետեւ : Մոսկովինը որ ամմէն վասնդյանն առերէին ու սաստիկ կատաղութիւ կըսպատերազմէին ֆրանսը ըներան հետ , արգէլեցին Տալմացիայի Տուգային զարնըլիք՝ ուղ վի աղէկմը յաղթէն Մոսկայի Բրինչերէին . Նարօւէն կայսրը իրեն բանակին ձախ կողմը հասաւ 20 մինութիւ մէջ պահապան զօրսց գունդով ու Լոթուու-Մօտուուկ Ճէնէռալին 4 գունդով , ու շատ թօփերով : Տէվօ ֆրանսը ըներան Ճէնէռալը շրաւմը ընել արվաւ թօփի պատնէններ , առ թօփերը շրաւեց Մոսկովինը ըստ վայ , որոնք կուղէին առնուլ ֆրանսը բանակին գիրքը : Տեսլուու

ու Տրուոթ Ճէնէռալները ճօ կտոր ետէկէ թօփով առաջ գնացին . վերջապէս մժրլիզի Տուգան Տումութիւն Ճէնէռալին գումարուց գնաց դէպ' ի Քլէին-Պապիվէդ, ու Վուրթքհէնին, Պատող ճէնին ճամբան կըտրեց . աս բաներէս Մոսկովիները նեղը միտած, իրենց բանակի աջ թենին ջրբը բոլոր աս կողմը բերին՝ հստեղը տղէկմը դէմ դնելու համար ֆրանսըներուն . առաջ գնաց Մոսկայի Բըրինչերէն ու առաջ Բըրէ իսսիկ գեղը՝ փախցընելով հնանեղի ջրբը :

Եկարէն ետև սահամը շ ին դեռ ճիչ մէկ կողմը ապահով չեր սպատերազմն վաստերէւ . Խէլը այսպէս պատերազմէլին ետև Նաբօլէն կայուր ինացուց մէկ կեր ուղովմը իրենց բանակին մէկ սպատերազմն իրենք վաստարկեցան : Երբոր աեւան Մոսկովիները թէ իրենց բանակին աջ թերուրտեղ էր իրենց մնած զօրութէր յաղթըլիցաւ, սկսան քիչքիչ ետք քաշմէւ, և քիչ ատենէն սկսան փափմէւ . իրիկվան սահամը շին Մոսկայի Բըրինչերէն ու Լոսիսթօն Ճէնէռալը մասն Վուրթքհէն . հրամայիցաւ Որակուզայի Տուգային որ երթայ դէպ' ի ան կողմը՝ ուրաեղ գացերէր քիշմը առաջ պահապան ըսպատ գունդը . հասաւ հոնտեղը ու դրաւեց բոլոր Մոսկովին պար պած ամրոցները, և ան գեղերը՝ որ Մոսկովիները պատերազմէն առաջ ամրացուցերէին ամրոցներով պատնշներով . սկից ետք գնաց դէպ' ի Հաքհքիրքն, և այնպէս ձեզ թշնամին ձախ կողմին գիրը՝ որ շատ մարդ զայ ըրաւ Մոսկովիներէն :

Նաբօլէն կայսրը գիշերը անցուց իրեն պահապան գունդին մէջը Քլէին-Պապէն վլոգ . բանակին տեղը լցուն Մոսկովի մեռածներով ու վերաւորվածներով մնաց ֆրանսընին ձեռքը :

Ամսուս շշին առաւանեան սահամը գին ֆրանսընի զօրբը սկսաւ առաջ քալել . Մոսկովիները բոլոր գիշերը փախցէրու հետէին, մինչև գացին հասան Ռէկիհէնապաքչին ետեւ բարձր տեղերը : Մոսկովիները մինչեւ աս տենը չէին տեսած ֆրանսընին ձեռորները :

Կէֆէպիէ Տէմնութթէս ֆրանսընի Ճէնէռալը 1500 ձիաւորով Ռէկիհէնապաք-

չին գաշտերուն մէջ Ճակատեցաւ : Մոսկովիները առջի բերանը կարծելով թէ մի այն ասոնկ են, ասոնց առջևը հանեցին մէկ ձիաւորներու գումարով ու ետևէն կըտառաստենին ուրիշ գունդեր . աս սահամը հաստ ֆրանսըներուն օգնութիւն Լաթոն Մոսկուկ Ճէնէռալը իրեն 14 հազար ձիաւորով՝ ֆրանսընիցի ու Սպասոնիացի զըրահաւորներով, սկսան զայնցիւլ ու առարցազմը խիստ տարցաւ : Մոսկովիները երբոր իրենց կարծեացը դէմ տեսան առջևնին 15, 16 հազար ձիաւոր, ետև սկսան քաշմէւ : Աս ձիաւորներուն պատերազմին մէջը Գրուիկը ֆրանսընի էն անուանի Ճէնէռալներէն մէկը կորսնցուց ամբով մէկ աղջրը պամախէ թօփիմը կիւլէով : Ռէնիէռ Ճէնէռալուր գնաց Սպասոնիացիներուն գունդով Ռէկիհէնապաքչին ան գին եղած բարձր տեղերուն վլր, ու ինկաւ թշնամին ետևէն մինչև Հօթթէնտօրք գեղը : Ամսուս շին 21 ին եղած պատերազմներուն մէջ ֆրանսընի կողմէն Վերդէմպէւկցի ֆրանսուէմօն ու Լորէնչէն Ճէնէռալները վերաւորվածն . 12 հազար մարդ զայ եղաւ մեռնողներով վերաւորվածներով . աս անգամ ֆրանսընի գաղէթաները չէն լսեր որպահ մարդ զայ եղաւ Մոսկովիներէն :

Պատերազմէւ լըմիննալու ատենները պատահեցաւ մէկ սկզբանի գիպուտաձքմ՝ որ ամմէն բան մոսցուց ֆրանսըներուն : Այլ սուս 22 ին, սահամը 7 ին իրիկվան գէմ Տօրուք ֆրիուլի Տուգան (որ էր էն մենճ Ճէնէռալներէն մէկը ֆրանսընի բանակին) կեցած մէկ պատիկ բըրեգիմը վասուասէրիուր թօրվելի Տուգային, ու Քիր Ժէնէռ Ճէնէռալներին հետ, իրենալ ուրիշ վրայ կեցած, և բաւականապէս ալ հեռուեին պատերազմի կրակէն . ինչ եղաւ մարդ ըգդիսէր էն վերջի պատերազմի կիւլէունին մէկը՝ որ նետվէցաւ Մոսկովի բանակ, կէս, եկաւ զարկաւ թօրվելի Տուգային, ու բոլոր ալիքները աստիճան անդին ցրուած դետին ձգեց, նոյն կիւլէն անցաւ անկից՝ ու զարկաւ սպաննեց հնա Քիրմէնէռ Ճէնէռ ու ալանալ, վերջը զարկաւ ֆրիուլի Տուգային հալ, բայց աս-12 սահամը վերջը մեռաւ :

Աս պատմութիւն կըտուց իւղութիւն կէլ :

Աս գործու որ է պատմութիւն հիմակվան ասենիս, տամնընինկ օրը մէյմը կըտըսիլ :

ԻՎԵՆԵՏԻԿ ԻՎԱՆՍ ՄՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ :